

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

ԿԵԶԱՌՈՒՔ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Կեչառուք Վանքը կը գտնուի Այրարատեան նահանգի Վարաձնունիք գաւառին մէջ, Կեչառուք (= Մաղկաձոր) զիւղին մօտ Երեսնէն 57 բխրովէր զէպի հիսսու արեւելք. Անկը շորս եկեղեցիներ. Ս Գրիգոր Լուսաւորիչ. Ս Եղան. Ս Կաթողիկէ և Ս Յարութիւն. — Եղիազարեան. էջմրածին, 1955 Սեպտ. էջ 50, 54.

ՊՍՏՄԱԿԱՆ. — Վանքը պատմութեան մէջ կ'երեի ժԱ. դարուն սկիզբը և աւելի կամ նուազ փոշոյով կը տեսնուի մինչև մէջարու կէսը. Վանահայրեկն կարեոր թիւ մը յիշուած է արձանագրութեանց մէջ.

Գրիգոր Մագիստրոս, որդի Հասանայ, 1003 թուին կը կոսուցանէ Ս. Գրիգոր Եկեղեցին. — Եղիազարեան, էջմրածին, 1955 Սեպտ., էջ 51. Գեկա., էջ 38.

1. — Բարսեղ Վանահայր, 1051. — Այդ թուականով յիշատակարան մը ունի Գրիգոր Մագիստրոս (որդի Վասակայ). Վասակայու կանի և Տարսնի Կուքը, և յայտնի մասնակիր, Կեչառուքի եկեղեցիները մեծ աշխատութեամբ պատելուն առթիւ. — էջմրածին, 1955 Գեկա., 39. Յովսէփեան, Խաղրակեանք, Բ., Երուսաղէմ, 1941, էջ 3-4.

2. — Պետրոս Վանահայր, 1161-4 1184. — Նորոգած և պայծասացուցած է Վանքը. — Հայագրատու, էջ 399. Խաղրակեանք, Բ., 10-12.

3. — Խաչատուր Վանահայր, շ. 1185. — Ինքը և միտան եղբայրները վերստին նորոգած են Ս. Գրիգոր Եկեղեցին. — էջմրածին, 1955 Գեկա., 39. Խաղրակեանք, Բ., 13.

4. — Համազասպ Առաջնորդ, շ. 1200. — էջմրածին, 1955 Գեկա., 44. Խաղրակեանք, Բ., 14, 15.

5. — Գրիգոր Վրդ. Բոնինիկ, 1206-1223? — Մասնակցած է Լօսիի և Անիի ժողովներուն, Ջաքարիա սպասուարի մասնակ.

Եր օրով, 1214ին, Վասակ իշխան, որդի Խաղրակի, կը կոսուցանէ Ս. Կաթողիկէ Եկեղեցին.

Վեց տարի ետքը, 1220 թուին, կը շինուի Ս. Յարութիւն Եկեղեցին.

Երեք տարի ետքն ալ, 1223ին, Պատան Վաչէ կը նորոգէ Ս. Եղան Եկեղեցին. — Կիրակոս, էջ 84-6. Խաղրակեանք, Բ., 15-22. Գ., 35 (50). էջմրածին, 1955 Գեկա., 42 (18), 44 (32, 33), 45 (37, 38).

6. — Ներսէս Վարդապետ, 1223? — Կիրակոս, էջ 86. էջմրածին, 1955 Գեկա., 41.

7. — Բիւիբար Վարդապետ, 1242? — 1252? — Ջալալ Հասան, որդի Վասիլեան, զայ. և իր աժուտներ՝ Մամբան, 1248ին վերստին կը նորոգեն Քաթարներու կողմ տեսուած Վանքը. — էջմրածին, 1955 Գեկա., 40, 48. Խաղրակեանք, Բ., 22-24.

8. — Քալեոս Վարդապետ, 1262. — էջմրածին, 1955 Գեկա., 42.

9. — Արամուս Առաջնորդ, 1272. — Նոյն, էջ 39.

10. — Տէր Յովնանեկ Առաջնորդ, 1280? — Նոյն, էջ 42 (20).

11. — Խաչատուր Վրդ. Կեչառուցի, ծանօթ մասնակիրը, Նկարիչ և գրիչ, 1299? — Խաղրակեանք, Բ., էջ 32-40. Այրարատ, 267-8.

12. — Տէր Յովնանեկ, 1364. — Այրարատ, 267.

13. — Գալուստ Արեղայ, 1491. — Գեղարքունի, էջ 48. Խաղրակեանք, Բ., 46.

14. — Փիլիպպոս Եպ. Կեչառուցի, 1561-78. — Խաղրակեանք, Բ., 46-7. Գ., 139.

15. — Յովնանեկ Եղիսիպոս, շ. 1650. — Խաղրակեանք, Բ., 48.

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ. — Մշակութային աշխատանքները Կեչառուքի մէջ կը թուի թէ պատահական երեսիթ մը եղած են. Գրչի գործիչներէն քանի մը անուններ միայն ունինք յիշատակելի. այսպէս.

Ա. — Աղղէ Գրիչ, 1184ին օրինակած է կունդ Սարգիսի յորինած Ղուկասի եւ Յովնանեկ Աւետարաններու Մեկնութիւնները, Աստուածատուր Արեղայի համար. — Հայագրատու, էջ 399.

Բ. — Գալուստ Արեղայ, Գրիչ, որդի Մամուկէ Քահանայի, 1491ին օրինակած է բոլորովը.

# Ս. ՅՆԿՈՒԹԻ ՆԵՐՍՆԵՐ

Հ Ե Ռ Ա Գ Ի Ր Ն Ե Ր

Պէյրուք, 18 Փետրուար 1963

Ամեն. Տ. Եղիշեկ Արեւոյ. Տրեքեան

Պատերազմի Հայոց

Տրուուողին

Խոր ցաւով կը զուժենք Տանն Կիլիկիոյ Հայրապետ Ծնորհազարդ Տ. Տ. Զարեն Ա.ի անմահունակ վախճանումը, որ տեղի ունեցաւ այսօր, Երկուշաբթի, Փետրուարի 18ին, արտիկորումի նեւեւանումով: Վերջին օման աւարտուելուց պիտի կատարուի Շաբաթ, 23 Փետր.ին, իսկ բազումը՝ յաջորդ օրը:

ԽՈՐԱՊԵՆ ԱՐՔԵՊՍ. ԲԱՐՈՅԵԱՆ

Երուուողին, 19 Փետրուար 1963

Փեր. Տ. Խորեն Արեւոյ. Բարոյեան

Կարողիկոսարան Կիլիկիոյ

Անրիկիաս

Խորապետ ցնցուեցանք ի լուր ն. Վենուապետեան յանկարծակի վախճանումին: Մեր խորին վճակցութիւնը՝ մեր անմահունակի եւ ողբացեալ եղբոր՝ Զարեն Կարողի-

կոսի մահուան առթիւ: Ասուած յախճանական հանգիստ պարգեւէ իր հոգւոյն եւ պահպանէ Կիլիկեան Արոար: Անձամբ ճերկայ պիտի ըլլանք յուզարկուողութեան:

ԵՂՆԵՆՆԻ ՊԱՏԵՐԱԶՐ

Ե Կ Ե Ղ Ե Յ Ա Կ Ո Ն Ք - Բ Ե Մ Ա Կ Ո Ն Ք

● Կիր. 3 Փետր. — Բաբելոնցի Առաջաւորի պանոց: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վաչէ Արղ. Իգնատիոսեան:

● Ուր. 8 Փետր. — Նախատունակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպոս:

● Նր. 9 Փետր. — Ս. Սարգսի զօրավարին: Ս. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Սարգսի մատարան մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան: Ս. Պատարազէն ետք կատարուեցաւ հոգեհանգստեան պաշտօն՝ Ս. Աթոռոյս եւ ազգիս հանգուցեալ մեծանուն բարերար Գալուստ Կիւլպէնկեանի հօր՝ Սարգիս Կիւլպէնկեանի հոգւոյն համար, նախագահութեամբ Գերշ. Լուսարարապետ Ս. Հօր:

● Կիր. 10 Փետր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Կամրտաս Արղ. Պատուէրեան:

● Կիր. 17 Փետր. — Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գեորգ Վրդ. Նազարեան:

● Գշ. 20 Փետր. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշարուած Վարդանեանց հանդիսաւոր նախատունակին:

● Եշ. 21 Փետր. — Ս. Վարդանանց զօրավարաց ԿԵՅ Վկայից տունը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ մեծ հանդիսաւորութեամբ: Ընկալեալ սոփորութեան համաձայն, Ասոց Սեղանին վրայ պատարազեց ժառ. Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչը՝ Հոգչ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեան, եւ քարոզից, բնարան ունենալով՝ շայր մեր Սուրբ զԱւետարանի գրտեմք, եւ ժայր մեր՝ զԱռաքելական եկեղեցի: Յոյց առաւ Վարդանանց պատարազմբ իբրեւ խոջի եւ հայրենիքի ազատութեան համար մղուած ամենէն սխրալի ու սրտասուչ հերոսամարտը, եւ վեր առաւ մոլորութիւններու դոյառեման համար նիւթէն վեր արժէքներու զերին խորապետ գրտակցող Աւարայրի մարտիկներուն վսեմ զազափարի մը տարածման եւ վսեմ սկզբունքներու պաշտպանութեան ի խնդիր խրդախելու պանծալի ոգին, որուն կարեքը զգալի է առաւել քան երբեք այսօր, Սփիւռքի

1. — Աւետարան, մազազաթի վրայ, նկարազարդուած Մկրտչի կողմէ. — Արմ. բառեանց, Գեղարքունի էջ 397 (13), Խաղբակեանք, Բ. . 46:

2. — Աւետարան, թուղթի վրայ. — Գեղարքունի, 48:

Գ. — Փիլիպպոս Եպո. Կեղանցի, նկարիչ, ուսուցիչ՝ զրիչ եւ ծագող Գեղամեցի Առաքել Սարկուազի (1578-89). 1561ին նկարազարդուած է Աւետարան մը. զրուած մազազաթի վրայ, գնուած Մատթէոս Արքեպիսկոպոսի կողմէ. — Աղբակեանք, Գ. էջ 139:

Գ. — Մատթէոս Գրիչ, շ. 1575ին, Փիլիպպոս Եպիսկոպոսի առաջնորդութեան շրջանին, օրինակած է մէկ Մատոց — Աղբակեանք, Բ. . էջ 46-7:

Ն. ԵՊՍ. ՆՈՎԱԿԱՆ